

ԴԱՍ 2

ՈՒԺ ԵԻ ԱՇԽԱՏԱՆՔ

Մարմին մը երբ այլ մարմինի մը ազդեցութեան պատճառով սկսի շարժիլ, կամ կանգ տռնէ, կամ իր շարժման ուղղութիւնը փոխէ, կ'ըսենք՝ այդ մարմինին վրայ ուժ կիրարկուած է:




Ի՞նչպէս կրնանք սնտուկը տեղին շարժել:

Ի՞նչ է ուժը:

ԵՐԿՐԻ ԶԳՈՂԱԿԱՆ ՈՒԺԸ

Օդին մէջ գտնուող մարմին մը, երբ ազատ ձգուի, երկրի ձգողական ուժին պատճառով գետին կ'իյնայ:

Երբ ձեռքի գիրքին տակէն հանես, ի՞նչ կը պատահի:



ՆԱԽՐՈՒԹԻՒՆ



Ո՞րքան է ծանրութիւնը:



Ո՞րքան է
ծանրութիւնը:

Ո՞վ աւելի ծանր է:

Ամէն մարմին ունի իր ծանրութիւնը:

Ծանրութիւնը ֆիզիքական քանակութիւն է:
Ծանրութիւնը կրնանք չափել այսինքն՝ համեմատել: Եթե ծանրութեան միաւոր ընդունուած է ֆիլոկրամը ($f\cdot k$), նաեւ՝ կրամը ($k\cdot r\cdot m$):

$1 \text{ f}\cdot\text{k}\cdot\text{l}\cdot\text{o}\cdot\text{k}\cdot\text{r}\cdot\text{a}\cdot\text{m} = 1000 \text{ k}\cdot\text{r}\cdot\text{a}\cdot\text{m}$

Դուն քանի՞ ֆիլոկրամ կը կշռես:


Զմերուկ մը կը կշռէ 3 $f\cdot k$., իսկ երկրորդ ձմերուկ մը կը կշռէ 7 $f\cdot k$.:

Ո՞ր ձմերուկը աւելի ծանր է:

Ո՞ր ձմերուկը շալկելու համար աւելի ուժի պէտք ունինք:

Ծանրութեան նման,
ուժը եւս ֆիզիֆական ֆա-
նակութիւն է:

Ուժը կարելի է չափել-
այսինքն՝ համեմատել: Ուժը
չափելու համար կը գործա-
ծենի **ուժաչափ**:



Կշիռը, ջերմաչափը, քանակը եւ ժամա-
ցոյցը Փիզիֆական ֆանակութիւն չափելու
գործիքներ են: Իւրաքանչիւր գործիք ցոյց կու-
տայ Փիզիֆական ֆանակութիւն մը եւ ունի իր
միաւորը:

Ժամանակ չափելու համար կը գործածենի

Երկարութիւն չափելու համար կը գործածենի

Տաքութիւն չափելու համար կը գործածենի

Ամբողջացո՞ւր:

$$1 \text{ մեր} = \dots \text{սանքիմեր} \rightarrow 1 \text{ մ} = \dots \text{ս.մ.}$$

$$1/2 \text{ մեր} = \dots$$

$$1 \text{ վայրկեան} = \dots \text{ երկվայրկեան}$$

Գծե՛

<p>Կշիռն մը. Ի՞նչ կը չափենք:</p>	<p>Զերսաչափ մը. Ի՞նչ կը չափենք:</p>
<p>Քանակ մը. Ի՞նչ կը չափենք:</p>	<p>Ժամացոյց մը. Ի՞նչ կը չափենք:</p>

ՇՓՄԱՆ ՈՒԺԸ

Շարժող մարմին մը երբ երկրորդ մարմինի մը հետ քուի, երկու մարմիններուն միջև յառաջացած ուժը կը կոչենք շփման ուժ:

Շփման ուժը կը դանդաղեցնէ շարժող մարմինի արագութիւնը:

Փորձ.— գիրք, սեղան,
ֆանակ:

1. Ամբացուր ֆանակը
սեղանին.





2. Սեղանին վրայ, ֆանակին մօտ, դի՛ք գիրքը.

3. Քիչ ուժով հրէ գիրքը.

Ի՞նչ կը պատահի:


Փորձ.— Տախտակէ խորանարդ, խորդուքորդ
մակերես, ողորկ մակերես (ապակի).



Շփման ուժը
ո՞ւր քիչ է:

Իրարու ֆունդ մարմիններու միջեւ շփման ուժի յառաջացող պատճառն է մարմիններու մակերեսի խորդուքորդուրիւնը:

Փորձ.— տախտակէ խորանարդ, ուժաչափ, 6 հատ մատիտ.



Ո՞ր փորձը ցոյց կու տայ, թէ խորանարդը ֆիշ ուժի ազդեցութեան տակ կը շարժի:

Ինչո՞ւ.

Դլորումի պարագային շփման ուժը աւելի ֆիշ է քանի ֆունելու շփման ուժը: Շատ ժամանակ առաջ մարդիկ մարմիններ տեղափոխելու համար մտածած են անիւ գործածել: Ինչո՞ւ.

Ի՞՞ՉՊԵՍ ԿՐԱԱՆՔ ԶԱՓԵԼ ՇՓՄԱՆ ՈՒԺԸ

Փորձ.— Գիրք, թղթակալ, կլոր ձգախէժ, ֆանակ
սեղան:

1. Թղթակալը գիրքին
ամրացն'ւր.
2. Անցն'ւր կլոր ձգա-
խէժը թղթակալին.
3. Ամրացն'ւր ֆանակը
գիրքին կողքին (տես
պատկերը).
4. Ճշդէ՛ ձգախէժին հա-
սակը ֆանակով:
5. Կամաց մը ֆաշէ՛ ձգախէժը. այս զործողու-
թեան հետեւանիքով գիրքը կը շարժի, ապա
ճշդէ՛ ձգախէժին երկարութիւնը ֆանակով:




Նոյն փորձը կատարէ՛ զործածելով.

1. աւելի ծանր գիրք.
2. աւելի մեծ մակերեսով գիրք (պահելով
առաջին փորձին ծանրութիւնը).
3. ողորկ մակերես.
4. խորդուքորդ մակերես.

Ո՞ր փորձը ցոյց կու տայ ձգախէժի աւելի երկա-
րիւը.

--	--	--	--

Մեր առօրեայ կեանին մէջ ամէն օգտակար գործ աշխատանիք կը կոչենիք, օրինակ՝ բանուորին կատարած գործը, աշակերտին սորվիլը, ձեռքով քար քարձացնելը: Բայց զիտութեան մէջ աշխատանիքի հասկացողութիւնը նկատի կ'առնենք իբր Փիզիֆական աշխատանիք:



Ֆիզիֆական աշխատանիքը Փիզիֆական բանակութիւն է: Աշխատանիքը չափելու համար կայ յատուկ միաւոր:

Եթէ մենիք փորձենիք պահարան մը հրելով կամ քաշելով տեղափոխել եւ զայն չկարողանիք տեղափոխել, կ'ըսենիք, աշխատանիք չենիք կատարած, բայց եթէ պահարանը որոշ հեռաւորութեամբ տեղափոխենիք, այսինին պահարանը մէկ տեղէն միւսը տանինիք, կ'ըսենիք, աշխատանիք կատարուած է:

Աշխատանիք կայ, եթք ուժի ազդեցութեան տակ մարմին մը տեղափոխուած է: Իսկ եթք ուժի ազդեցութեան տակ մարմին մը չէ տեղափոխուած, ուրեմն աշխատանիք չէ կատարուած:

Աշխատանիքը ուղիղ համեմատական է ուժին եւ տեղափոխութեան միջոցին:



Ա Բ Գ Դ Ե Զ

1 մերը 1 մերը 1 մերը 1 մերը 1 մերը

Օրինակ՝ եթէ 1 ֆկ. ծանրութիւն ունեցող աքոռ մը տեղափոխենի Ա. դիրքէն Բ դիրք (ԱԲ = 1 մեր), որոշ աշխատանի կատարած կ'ըլլանի։ Այս կատարուած աշխատանիին արժէքը կոչենի Ճ։

Եթէ աքոռը տեղափոխենի Ա. դիրքէն Գ. դիրք, կատարուած աշխատանիին արժէքն է 2Ճ. իսկ եթէ աքոռը տեղափոխենի Ա. դիրքէն Դ. դիրք, աշխատանիին արժէքը 3Ճ է.

Ինչո՞ւ . . .

Ամբողջացո՞ւր.

Որքա՞ն է աշխատանիին արժէքը, երբ.

1. Աքոռը տեղափոխենի ԱԷն Զ ԱԶ = 5 մերը

2. Աքոռը տեղափոխենի ԲԷն Դ ԲԴ = 2 մերը

3. 2 աքոռներ տեղափոխենի ԱԷն Դ ԱԴ = 3 մերը

4. Քանի՞ աքոռ պէտք է տեղափոխենի ԱԷն Բ, որ կատարուած աշխատանիին արժէքը ըլլայ 5Ճ։

5. 2 աքոռներ տեղափոխուած են Ա. դիրքէն նոր դիրք մը. կատարուած աշխատանիին արժէքն է 6Ճ. նշանակէ՛ աքոռներուն նոր դիրքը։

Մենք, երբ
սանդուղ բարձ-
րանանք, աշխա-
տանք կատարած
կ'ըլլանք: Ուժ կը
գործածենք, երբ
մեր մէկ ոտքը
բարձրացնենք
մեր եղած աստի-
ճանէն միւս աս-
տիճանը բարձ-
րանալու համար:



Պատկերին

մէջի երկու աղջիկները աշխատանք կը կատա-
րեն: Սնտուկ շալկող աղջիկը աւելի աշխատանք
կը կատարէ քան միւսը: Ինչո՞ւ.

Ե՞րբ երկու աղջիկները աւելի աշխատանք կա-
տարած կ'ըլլան. Երբ սանդուղը լրիւ բարձրա-
նա՞ն, թէ երբ քանի մը աստիճաններ բարձրա-
նան:

Ինչո՞ւ:

ՊԱՐՁ ՄԵՔԵՆԱՆԵՐ

Շատ ժամանակ առաջ մարդը աշխատանիքը դիւրացնելու համար օգտագործած է զանազան միջոցներ: Օրինակ՝ ծանր քար մը շարժելու համար օգտագործած է տոկուն եւ երկար փայտ մը, որուն միջոցաւ կարողացած է տեղափոխել քարը: Այս հնարքը լծակ կը կոչուի:



Աշխատանիքը դիւրացնելու համար գործածուող այս տեսակի միջոցները կը կոչենի պարզ մեթենանիեր, ինչպէս՝ անիւր, լծակը, ճախարակը եւ շեղակի մակերեսը (քեֆ հարթութիւն):

Լօնկին ԿԱՌՈՒՑՈՒԱԾՔԻ

Լծակը ունի հետեւեալ կառուցուածք.
ա— Յենման կէտ. բ— Դիմադրութեան
կէտ. զ— Ուժի կէտ:


Յենման եւ դիմադրութեան կէտերուն
միջեւ գտնուող երկարութիւնը կը կոչենի դի-
մադրութեան բազուկ:

Յենման եւ ուժի կէտերուն միջեւ
գտնուող երկարութիւնը կը կոչենի ուժի բա-
զուկ:

Կան երեք տեսակի լծակներ:

Առաջին տեսակ.

Յենման
կէտը ուժի եւ
դիմադրութեան
կէտերուն միջեւ
է:




Օրինակ՝ մկրատը, կշիռը, աքցանը:




Երկրորդ տեսակ.


Դիմադրութեան
կէտը կը գտնուի յեն-
ման եւ ուժի կէտե-
րուն միջեւ:



Օրինակ՝ դանակը,
ընկոյզ կոտրելիքը, ձեռնակառքը:



Երրորդ տեսակ.



Ուժի կէտը յենման եւ դիմադրութեան
կէտերուն միջեւ կը գտնուի:


Օրինակ՝ կրակի ունելին:



Ամբողջացնել:



ԼՇՈՎԿԻ ՀԱԽԱՍՏԱԿԴՈՒԹԵԱՆ ԿԱՆՈՆԸ




Զախ կողմ գտնուող
ազան ի՞նչ պէտք է
ընէ. որպէսզի հեծախաղի
ձողը հաւասարակշիռ
դիրք ունենայ:

Նոյն ծանրութիւնը ունեցող մարմիններ,
երբ ձող-լծակի յենման կէտէն նոյն հեռաւորու-
թիւնը ունին, ձողը կը պահեն հորիզոնական,
այսինքն՝ հաւասարակշիռ:

Ամբողջացո՞ւք:

Ո՞րքան պէտք է ըլլայ կշռափարին ծան-
րութիւնը:

Ինչո՞ւ:





ԿՇԻՈՒՔ

Պարզ լծակաւոր կշիռքը բաղկացած է ձող-լծակէ, որ իր յենման կետին շուրջ ազատ կը շարժի: Լծակին ծայրերէն, նոյն հեռաւորութեամբ, կախուած են կշիռքին նոյնանման նժարները: Չրդ լծակին վրայ կայ հաւասարակըշուութիւնը ցոյց տուող սլաք մը, զոր կը կոչենք կշիռքին մէտը. Երբ մէտը ուղղահայեաց ըլլայ, ձող-լծակը հորիզոնական կ'ըլլայ. այն ժամանակ կշիռքը հաւասարակըշուութեան մէջ կը գտնուի:

Ի՞նչպէս կրնանք մարմինի մը ծանրութիւնը գտնել կշիռքի մը միջոցաւ:

Կշիռքին մէկ նժարին մէջ կը դնենի մարմինը իսկ միւս նժարին մէջ կը դնենի կշուաբեր, մինչեւ որ կշիռքը հաւասարակըշուութեան մէջ գտնուի, այսինքն կշուաբերուն ծանրութիւնը հաւասար կ'ըլլայ մարմինի ծանրութեան:



Կշռելու համար օգտագործուած կշռա-
ֆարերը ունին յատուկ միաւորներ. օրինակ՝
ֆիլոկրամ կամ կրամ:

1 ֆիլոկրամ = կրամ ➤ 1ֆկ. = կրմ.

3 ֆիլոկրամ = կրամ

1/2 ֆիլոկրամ = կրամ







Կան զանազան տեսակի կշիռներ

Տեսա՞ծ ես այս կշիռները: Ո՞ւր:

Ամբողջացո՞ւր:

Իւրաքանչիւր կշիռնով ի՞նչ կրնանք կշռել:




ԶԵՐՄՈՒԽ

Զերմուժը աշխատանք կատարելու կարողութիւնն է:

Մեր մարմնին մկանները շարժում յառաջացնելու համար առատ սնունդի պէտք ունին, մասնաւորաբար՝ շաքարի: Այդ սնունդը անոնց կը հայրայքուի արեան շրջագայութեան շնորհիւ: Մեր մարմնին մէջ երբ շաքարը այրի, մկաններուն զերմուժ կու տայ: Ֆիզիկական աշխատանք տանելու համար մենք պէտք ունինք մկանային զերմուժի:

Ի՞նչ տեսակ մեքենաներ կը գործածենք աշխատելու համար:

Ի՞նչ տեսակ զերմուժի պէտք ունինք:



Մարդիկ աշխատանքը դիւրացնելու համար հարկ տեսած են բարելաւել մեքենաները եւ օգտագործել զերմուժի այլ աղբիւրներ:



Ի՞նչ տեսակ մեքենաներ կը գործածենք: Այս մեքենաները ի՞նչպէս զերմուժ կը ստանան:

Մեքենաներու մէջ գործածուած վառելանիւթը (պենզին), երբ օդին հետ այրի, զերմուժ կ'արտադրէ եւ ատոր իբրեւ արդիւնք մեքենաները կը բանին:

ՀՈՎՅ ԶԵՐՄՈՒԺԻ ԱՂԲԻՒՐ Է.

Հովյ աշխատանք կրնայ
առաջացնել:



Փորձ.— Փանակ, լայն աման մը, տախտակէ
նաւակ, ջուր, քուղք, ձողիկ:


1. Ամանին մէջ ջուր լեցո՞ւր:
2. Ամրացո՞ւր ձողիկը նաւակին վրայ:
3. Փչէ՛ ձողիկին վրայ. ի՞նչ կը պատահի:

4. Թուղթը անցո՞ւր ձողիկին վրայ. ի՞նչ կը պատահի:


Փորձ.— Փուշիկ

1. Փուչիկին մէջ օդ լեցո՞ւր:
2. Ազատ ձգէ՛ փուչիկը:
ի՞նչ կը պատահի:




Ինչո՞ւ.....



ԶՈՒՐԾ ԶԵՐՄՈՒԽԻ ԱՂՅԻՒԹ Է



Հոսող ջուրը աշխատանք
կ'առաջացնէ:
Փորձ.— Խաւաքարտ, մկրատ,
մատիտ, դերձան:



1. Խաւաքարտին վրայ գծէ՛ 10 սմ. տրամագիծ ունեցող կլոր մը:
2. Պատրաստէ՛ 1, 2, 3, եւ 4 ձեւերը (տե՛ս պատկերը):
3. Խաւաքարտէ դոյլ մը պատրաստէ՛ եւ կապէ՛ մատիտին (տե՛ս պատկերը).
4. Ծորակին տակ բռնէ՛ ջրանիւր, ապա բա՛ց ծորակը:

Ի՞նչ կը պատահի ջրանիւին, եթե ջուրի կարիլները իրեն զարնուին:

Ի՞նչ կը պատահի դերձանին:

ՇՈԳԻՆ ԱԼ ԱՇԽԱՏԱՆՔ Կ'ԱՌԱՋԱՑՆԵ

Փորձ.— մետաղեայ նրբաքերք — ալիւմինիումէ, մկրատ, մատիտ, զնդասեղ, նախարակ, ծգախէժ, թէյնիկ, ջուր, օճախ:

1. Պատրաստէ՛ առանցք եւ ալիւմինիումէ ջրանիւ:
2. Ջրանիւը անցո՞ւր զնդասեղին եւ ամրացնո՞ւր:
3. Տաքցուր ջուր պարունակող թէյնիկը. երբ ջուրը եռայ, շոզի դուրս կու գայ:
4. Մօտեցո՞ւր ջրանիւին թէրթիկները շոգիին:

Ի՞նչ կը պատահի:

Ինչո՞ւ:

